

ՄԻԱՄԱՆԹՈ ԵՒ ԽՃԵ-ԶԱՐԵ

(Սիրավէկ)

v

I

Ու Միփանի լանջին կեցաւ Միամանթօն,
 Եւ վար առաւ բեռն իր թեթեւ . ու վըռեց հոն
 իր վերարկուն , կանաչին վրայ , Խըճէին տակ ,
 Կարգեց նըժոյզն ալ ջուրի մը բով անապակ :
 «Խըճէ» ըսաւ , «ա'լ կատարուած է մեր մուրագն ,
 «Երական է հիմա , երէկն ինչ էր երազ ,
 «Ա'լ հոգ ըսնիմ , ոյինչ կըրնայ ա'լ զատել մեզ :
 «Բայց յոգնած եմ , այնքա՞ն յոգնած , կարօտակէզ
 «Ըլլայ թէեւ սիրուս սիրոյդ համար , անզին
 «Իմ սիրուհիս , նընչեմ քիչ մը ես քու ծունկին :
 «Մերն է աշխարհն , մերն է մաքուր , իրական սէրն ,
 «Կարկաչելով պիտի հոսի ա'լ կեանքը մեր .
 «Եւ իր ափին պիտի բուսնին ծիլ ու ծաղիկ ,
 «Ու իր շուրջը պիտի ամին հազար բարիք »:
 Եւ զըլուխը զըրած սիրած աղջկան զոգն ,
 Մարի լանջին , Միամանթօն նընչեց անհոգ :
 Երազ տեսաւ Միամանթօն , երազը հին ,
 Խըճէն եղնիկ դարձած ու ինք որսորդ կըրկին ,
 Ու հալածեց , երազին մէջ զայն ընդ երկար ,
 Բըռնեց , սակայն երկու քն ինկան անդունդն ի վար :
 Եւ վեր թըռաւ Միամանթօն տեղէն , յուզուած ,
 Ու Խըճէի թարթիչներէն տեսաւ կախուած
 Մարգարիտի երկու գունտեր . «Կուլաս իմ սէր ,
 «Զէ» մեր կեանքը պիտի ըլլար ա'լ անըստուեր ».
 Էսաւ տըղան , սըրբից արցունքը համբոյրով ,
 Շոհեց մազերը Խըճէին , սիրագորով :
 «Միամանթօ» ըսաւ Խըճէն , «քառասուն եզ ,
 «Կովու մը հետ , հոսկէ անցան , մըրրիկի մ' պէս ,
 «Ու հտեւէն հասաւ ցուլ մը , կարծես կատղած ,
 «Զարկաւ - ցըրուեց քառասուն ալ , ու կովս առած
 «Հեռացաւ շուտ . . . Եւ յիշեցի ըզբեզ իմ սէր .
 «Ատոր համար է լոկ տեսածըդ արցունքներ »:
 Միամանթօն վերցուց իսկոյն աղեղն ու նետ ,
 «Պիտ՝ անպատիք ըըմընայ մէկը ասկէ ետք ,
 «Ըլլայ ասուն թէ անսասուն , թէ իսկ հրեշտակ ,
 «Համարձակի թէ խըռուիկ սիրոտ անապակ »:
 Էսաւ տըղան , անապարնց Միփանն ի վար :
 Խըճէն կանչեց իր ետեւէն , «իմ սէր , մ' երթար ,
 «Թող որ անոնք ալ սէր ընեն , դարձիք դուն ետ ,
 «Ո՞վ զիտէ ուր թարնըեցան անոնք անհետ ,
 «Միփանն ունի հազար անդունդ ու խորխորատ .
 «Միամանթօ մըտիկ ըրէ , սիրոյդ խըրատ »:
 Բայց չըլըսեց Միամանթօն ու չառաւ կանգ ,
 Հովը տարաւ Խըճէին կանչն ու աղաչանք :

II

Վիճի մ' եզրին կեցած էին ցուլը ու կովը,
Կը նայէին, Սիփանն ի վար դէպ' Պանայ Շուլին:
Սիամանթօն լարեց աղեղն ու մօտեցաւ,
Մրծակեց նետն, ու ցուլն անդին տապաշցաւ,
Եւ մօտեցաւ Սիամանթօն, սուրը բաշած,
Վար ծըռեցաւ, վիզն որ կըտրէ. բայց եզն յանկարձ,
Վերցուց գրլուխն, վերջին անգամ, ու փարատից
Ահեղ ոյժով, տըղան անդունդն ի վար նետեց:

III

Եւ ըսպասեց Խընէն, երկար ու անհամբեր,
(Ժամանակը կարծես կեցած էր աներեր):
«Երքէ՞ն ի վեր, զընաց տըղան ու չըդարձաւ».
Ելաւ Խընէն, փընտռեց իր Սէրն Սիփանն ի վար,
Սիփանն ի վեր. մըտաւ ամէն անծաւ ու այր,
Բայց ոչ մէկ տեղ, ան տըղուն հետքը չը գըտաւ,
Ու օծ մ'ինչպէս կասկածը իր սիրոը մըտաւ:
Երկար փընտռեց, կանչեց երկար, ծայնը ծըգած,
Մինչեւ գըտաւ ցուլը անշարժ տեղ մ' երկընցած,
Մօտեցաւ ան ու նայեցաւ անդունդն ի վար,
Ահ, մահամերծ Սիամանթօն հոն կը տըքար:
Եւ հասկըցաւ տըղուն անմար վիճակն իսկոյն,
Ու Խընէին դէմքը առաւ կըտափ գոյն:
Անդունդին մէջ, տըղան կոնդի մ' վըրայ ինկած՝
Որ իր մէջքէն մըտած էր ու կուրծքէն ելած:

IV

Եւ անդունդին վերեւ կեցած Խընէն անշարժ,
Իր ցաւին մէջ իր սեւ բախտը այսպէս ողբաց:
«Սիամանթօ, երանի թէ կուրնայի ես,
«Զը տեսնէի. անդունդին մէջ, վիճակդ այսպէս,
«Ո՞իս երանի թէ խաւարէր արեւն յաւէտ,
«Ես փընտռէի քեզ մութին մէջ, յոյսով մը գէթ.
«Յոյսը պիտի պահէի վառ խաւարին մէջ,
«Ու փընտռէի, անոր լոյսով, ըզքեզ անվերջ:
«Սիամանթօ, ըսէ հիմա ի՞նչ ընեմ ես,
«Ինչո՞ւ բնդմիշտ կործանեցիր սիրոյդ պարտէզն:
«Սիամանթօ ինծի հիմա ոչինչ մընաց,
«Կործանեցաւ իմ դըղեակը մըտայդաց,
«Կ'երազէի ես անսահման, անարատ սէր,
«Կ'երազէի ան արծակէր ուրիշ ծիլիր,
«Որ մեծնային, շողերուն տակ մեր նայուածքին,
«Ծիլերն ինչպէս, շողերուն տակ արեգակին:
«Սիամանթօ, խորտակեցիր երազըս դուն...
«Կ'երազէի ոսկի ժիանքը արտերուն,
«Ուր ճաշէն վերջ, ջուրի մը քով, ծառի մ' շուրին,
«Հանգչեցուցած յոգնած գըլուխըդ իմ ծունկին
«Պիտի օրօր շըշնջէի, հին երգերով
«Ինչպէս հրեշտակ պիտ՝ հըսկէի որ անխըռով

« Քլար քունըդ . . . : Պիտ' օգնէի դաշտին մէջ քեզ,
« Ու մեր կեանքը պիտի անցներ երազի մ' պէս»:

« Արամանթօ , խորտակեցիր երազըս դուն ,
« Կ'երազէի խըրճիթ մը ես , քովէն առուն ,
« և Խոխոչալէն պիտի սահէր , բարտիներու
« Եարան մ' եղբին , շունչովը մեղմ զեփիւռներու
« Պիտ' շըշընչէր սիրոյ Խորհուրդն անմեկնելի . . .
« Հոն ես պըզտիկ Սիամանթօս պիտ' օրրէի ,
« Ու կարօտով , ամէն իրկուն , վերադարձիդ
« Բապասէի . . . Պիտի մեծնար ան նայուածքիդ
« Հովանու տակ . . . Պըզտիկ Խըժէն , յիտոյ , անոր
« Պիտ' նետևէր . . . Ու մեծնային պիտ' օրէ օր ,
« Թաւալէին կանաչին վրայ , պարզ ու անհոգ
« Օրը համբուն , ու վազէին ամէն իրկուն
« Դիմաւորել ըզբեզ երբոր դառնայիր տուն»:

« Սիամանթօ , կ'երազէի ես բախտաւոր
« Եներութիւն մը , ու թոռնիկներ իմ շուրջ բոլոր ,
« Ամրան աղուոր իրիկուններ , լուսրնկայի
« Շողերուն տակ , անոնց մեր սէրն պիտ' պատմէի .
« Իամ ձըմեռը , գուրսն ամէն բան երբոր սառած
« Հաւը ինչպէս իր ծագուկներն շուրջը առած ,
« Հաւարէի պիտի զանոնք թոնիրին շուրջ .
« Ու մեր կեանքը պիտի ըլլար հէքեաթ , անուրջ »:
« Սիամանթօ , ինձի հիմա ոչինչ մընաց ,
« Թեւը կոտրած թըռչուն մ' եմ ես բոյնըս փըլած . . . »:

Խըճէն նըստած էր ժայռի մը , անդունդին վրայ ,
Բուռ քուռ մազերն իր կը փետտէր եւ անխընայ
Կը ծանկըռտէր դէմքն իր աղուոր , արտասուահելզ ,
Ու արիւնը կը կաթկըթէր իր փէշին մէջ :
Կը տարածուէր Խըճէին ողքն մինչեւ հեռուն ,
Ու կը հասնէր Սիփանի վեհ կատարներուն ,
Կը զարնըւէր հրսկայական ժայռերուն ան ,
Կը բնկենէր , կ'անդրադառնար . . . եւ աննըման
Իր աչքերէն կը թափէր յորդ արցունքն անվերջ ,
Կը միանար արեան , կ'իջնէր իր ծոցին մէջ :
Մինչ կը տըքար Սիամանթօն արիւնաքամ ,
Նայուածքին դէմ պատկերն սիրած իր աղջըկան ,
Ու իր ցաւը մոռցած անոր ցաւին դիմաց ,
Կը շըշընչէր . « Խըճէ , իմ սէր , ըզգոյշ , վեր կաց ,
« Դարձիր հօրդդ , անոր գիրկը բաց է նորէն .
« Դարձիր , իմ սէր , այս է եղեր Գիրըս վերէն ,
« Բախտին դուռը գեռ չէ միակուած քեզի համար . . .
« Իսկ ես կ'երթամ , սիրտիս մէջ քու կարօտն անմար ,
« Բընութեան մէջ , տեղ մը , քեզի պիտ' ըսպասեմ ,
« Իմ միակ սէր անապական , երազ վըսեմ :
« Կ'ուզեմ միայն , տարին նեղ մը այցի գաս ինձ ,
« Տարին երկու կաթիլ արցունք աչքերէդ զինջ ,

«Հողս ողջ տարին պիտ' ըսպասէ պապակով քիզ
 «Պիտ' ըսպասէ ամբողջ տարին կարօտակէզ:

«Մէ ոյժ չունիմ, նընէս, կը զգամ որ մօտ է վերջն,
 «Պիտի փակեմ աշքերս, պատկերդ իրենց մէջ:

«Իսկ դուն ի զուր մի ըսպասեր, ետ դարձիր տուն,
 «Մի ուշանար, իմ մաքուր սէր, տես իրիկոն
 «Կը մօտենայ . . . չի՞ս լըսեր ծայնը կոյնակին,
 «Ոչինչ կըրնայ դարձընել ա՛լ զիս ես կեանքին:
 «Մընաս բարով, իմ սիրուհիս, մընաս բարով,
 «Քեզի համար, աշխարհս եղաւ կարօտի ծով,
 «Միրտըս նաւակ ծովուն վրայ, շուրջըս քառս,
 «Ու շողացիր դուն հեռուէն, ինչպէս փարոս,
 «Անցայ բոլոր վլուանգներէ ու հասայ քեզ,
 «Բայց բախտն ուզեց որ ես մընամ կարօտակէզ,
 «Մընաս բարով, ո՞վ իմ երազ յաւերժական,
 «Մընաս բարով, մընաս բարով վերջին անգամ»:

«Ես ալ կու զամ, Սիամանթօ կեցիր իմ սէր
 «Մի կարձեր թէ պիտի թողում ըզքեզ անսէր:
 «Մենք միասին պիտի ըլլանք ալ, յաւիտեան,
 «Կեանքը չուզեց, լաւ Մահուան մէջ կը միանանք
 «Թող Ան զիտոնայ որ Սէրն իրմէ է զօրաւորա:
 Ու աղջկը, ճիշով մ' ինքզինք վիճը նետեց . . .
 Միփանի հովս անոր ողբը առաւ պահեց,
 Ու կը պահէ, չար բախտին դէմ, իբրիւ անէծք:
 Անդունդին մէջ անոնց շրթները միացան,
 Ու լըռութիւն, ու լըռութիւն, ու լըռութիւն յաւերժական:

* * *

Միրտերէն բայց իրենց,
 Բուսան զոյգ մը կակաչ.
 Գըլուխնին իրար յեց,
 Մէկ-մէկու տըւին պաչ:

Զերթ կարճատեւ սիրոյն
 Իրենց, խորհրդանիշ,
 Հազիւ թէ արեւուն
 Նայեցան պահ մը պիշ.

Ու թոռմեցան շուտով:
 Բայց ամէն գարունին,
 Ծաղկունքն այդ սեւ սիրտով
 Նոյն տեղէն կը բումնին:

Կ'ըսին թէ անսահման
 Կարօտով, ողջ տարին,
 Կը սպասեն այդ օրուան
 Միրոյ սուրբ համբոյրին:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

(Նախերգանքը յաջորդիւ)